

ՄԱՐԴԱՐԱՆՈՒԹԻՒՆ

Մարդն ու անոր բունս տեղին և րարչութեան մէջ :

(Տես երես 236)

Ի՞նչ տարբերութիւն մարդուս ձեռքին վրայ . բթամատը կը մեծնայ , արտաքոյ կարգի զօրութիւն կը ստանայ և գրեթէ առանց սահմանի ազատութիւն կ'ունենայ . շոշափական խիւսր¹ բոլորովին ազատութեամբ ամեն մատերուն խիւսին միատեղ կամ առանձին առանձին կրնայ դաշիլ : Մատերը ծայրերնին առաձգական եղունգներով ծածկուած՝ ճնշմանց զօրութիւնը ճանչնալու կարող գործարանի մը ամեն պայմանները կը պարունակեն : Կապկին ձեռաց ափը միայն գլանի վրայ կը յարէր , այլ մարդկային ձեռաց ափը կրնայ երկայնաձիգ խողովակ ձևացընել կամ բաժակի ձև առնուլ գնտաձև մակերևութից վրայ յարելու : Պարզ բռնող գործարանը մարդուս վրայ կ'ըլլայ չափակցութեան գործարան . ճանկը կ'ըլլայ կարկին , իսկ կարկինը կ'ենթադրէ արդէն զերկրաչափը : Երկիրս կամ ճարակը կը բռնէր . այսուհետև նաև գաղափարները պիտի ըմբռնէ :

Մարդուս ձեռքին գերազոյն վախճանն անկախութեանը մէջ գրուած է . մարմնոյն տեղափոխութեան համար յետնակողմեան անգամոց հետ ամենին մասնակցութիւն չունի . բոլոր յարաբերութիւնը վերի կարգի զգայարանաց գործարաններուն հետ կ'ըլլայ : Այսպէս փոխուած՝ մարդուս ձեռքը նոր գործարան մը կը կազմէ . այս կենդանի կարկինը զայն գործածող ճարտարապետը կը յայտնէ : Ձեռքին կատարեալ անկախութիւնը մարմնոյն ուղղահայեաց դրբին հարկաւոր պայմանն է , այն իշխանական կեցուածքին , զոր

կապիկը չեն վայելեր . վասն զի սխալ է այն խօսքը թէ կապիկներն երկու ոտքի վրայ կը քալեն . հազիւ հանգըստեան ժամանակ քանի մը վայրկեան այս դիրքը կրնան ունենալ , բայց շարժելու սկսած ատեն մէկէն չորքոտանի կենդանեաց սովորական ընթացքը կ'առնուն : Ուղղահայեաց կեցուածքը միայն մարդուս առաւելութիւնն է , աղնուական և խորհրդական նշանակ , որ բանաստեղծք իրաւամբ երգեցին , թէ Աստուած

« Ետ մարդոյ կերպարան վեհ , և ընդ երկինս նայել հրամայեաց » . . . :

Անցնինք հիմա դէմքին խորհրդական նշանակութեան վրայ , որ աւելի բացայայտ է :

Եթէ անդամազննական բաղադրութիւնը նկատելու ըլլանք միայն՝ մարդուս և կապկին գլուխը բոլորովին իրարու կը նմանին . բայց ինչպիսի խորին տարբերութիւն կը գտնենք կատարեալ նախապատկերին վրայ :

Կապկին գլխուն վրայ երեսը գանկէն այնչափ մեծ է՝ որ զայն ծածկելով գրեթէ ճակատը կը կորսուի : Ծամելիքներն երեսին խոշոր և գլխաւոր անդամներն են . բերանը ծակ մըն է , որ բացուած ժամանակ չափահաս արունի վրայ խոշոր ակուաններ կը տեսնուին և իրարու մէջ անցած հերձատամուկը , մակեր կենդանեաց ակուաներուն նման : Այն երեսն որուն վրայ անասնական զօրութիւնն և անյագ կատաղութիւնն իրենց տիրապետութիւնը կարծես հաստատած են , գարշելի տեղ մը ունի . ականջը բլթակիկ¹ չունի , քիթն ոչ ցայտ և ոչ ճշմարիտ ունգունք . հոտոտելիքը չրթանց վերնակողմը խորութեան մը մէջ կը բացուին . այն չրթանց վրայ բնաւ ծիծաղ չկրնար ըլլալ . չրթունքը և ծնօտը կլոր փեղկի² մը կը վերածուին , որ վերի չրթանց կը յարի . երբ բերանը փակուած է , բերնին եզերքն իրարու կպած , շիտակ և

¹ Գլ. Pulpe tactile.

¹ Գլ. Lobule.
² Գլ. Valve.

տապկած են , և խոնաւուտ թաղանթի¹ երկայնաձգութիւն չտեսնուիր . միով բանիւ յայտնի կերպով կ'իմացուի թէ այն շրթունքն երբեք բառ մը պիտի չարտադրեն : Երեսը մկանանց կնճռական ներգործութեամբ ծռմբուկած , երիտասարդութեան գեղեցիկ և երկնային արտայայտութիւնը չունի . աչքերն՝ որոնց վերնակողմը ճակատ չըկայ՝ կարծես թէ մարմնոյն համար կը տեսնեն , այլ ոչ իմացականութեան համար : Ահա ինչ որ այս երեսը կը պատմէ որ հարիւր անգամ աւելի խանդարեալ է արտայայտութեամբ՝ քան թէ շան երեսը , զոր մարդկային իմացականութիւնն իրեն հաւատարիմ ընկեր ըրած է :

Ինչ կը պատմէ ընդհակառակն մարդուս գլուխը . ճակտին ընդարձակ տարածութիւնը որ կը տիրէ երեսին վրայ՝ ընդհանուր արտայայտութեան մէջ իմացականութեան նշանը կը յայտնէ : Անտանային զօրութեան գործարանքն , այսինքն ծամելիքը՝ կը պզտիկնան . շարժուն շրթունքն՝ որոնց եզերքը թաղանթը տարածուած են՝ ծնօտը մասամբ կը ծածկեն իրենց կորութեան անդադար ճօճմամբը , որոնք կենաց գաղտնագոյն կրքերն իսկ կը բացայայտեն : Դարձեալ աչքն որ մարդու ձև կապկաց վրայ դանկին մէջ խուռած էին , մարդուս երեսին վրայ կը տեսնուին զայն ոգիացընելու համար , և կը կորսընցընեն այն գազանային արտայայտութիւնը , որով կապկաց աչքը կը նկարագրուի : Քիթին ցայտը կարծես թէ ճակատը երկնցընելով ուղեղին մեծութիւնը յայտնել կ'ուզէ : Ոնգունքն անկախ և շարժուն ըլլալով թեթեւութեամբ կը թրթռին և շրթանց արտայայտութեան կ'օգնեն , որոնց վրայ կ'երևի ծիծաղն , այն օրհնեալ խորհրդական նշանակն քաղցր և բարեսէր ուրախութեան : Դարձեալ քանի մը նշանաց զարգացումը կը դիտենք , որոնց [Պլէնվիլ առագաստք² կամ՝ նը

1 Գլ. Membrane muqueuse.

2 Գլ. Pavillons.

չանք անունը կու տար , ինչպէս են ալ կանջին բլթակիկն , ոնգունքն և շրթանց բացուած եզերքը :

Թերևս մեղադրուինք մենք միայն ճերմակ ցեղին վրայ խօսելուս համար , վասն զի այս ցեղը չէ միայն որ ամբողջ մարդկութիւնը կը կազմէ : Կան յիւրաւի սևամորթ և ստորին ցեղերուն մէջ ցայտեալ քիթով մարդիկ . այս ցեղերն արդեօք մարդուս և կապկաց մէջ անցք մը չեն կացուցաներ . — ոչ , ամենեկին ոչ : Անոնց տգեղութիւնն այսպիսի նմանողականութեան իսկ հակառակ կ'ելլէ . մարդկային առաջատար փոխանակ պզտիկնալու՝ արտաքոյ կարգի մեծութիւն կը ստանան այն ցեղերուն վրայ . ալկանջին բլթակիկն , ոնգունքն և շրթունքն՝ որ մարդուս բացարձակ նկարագիրներն են՝ մինչև ցտգեղութիւն կը մեծնան . և ինչ վարմանալի բան է այն վայրենիներուն այլանդակ բնազդումը՝ որ բլթակիկներուն համար յիմարութեան գացող սէր մը ունին . անոնց վրայ օղեր , քարեր , ալուաներ , փայլուն փետուրներ կը կախեն , և իրենց մտածութիւնը կը ջանան ամենայն կերպով անոնց վրայ տանելու : Ամեն ցեղերուն մէջ մարդն իր ճակտին վրայ կը պարծենայ , և ամեն ժամանակ ճակատն իշխանական կարողութեան նշանը սպուած է :

Ուստի սևամորթին տգեղ երեսը կապկին նմանցընելու ամբարիշտ մտածութեան հակառակ կ'ելլեն ամենայն դիտողութիւնք . մարդկութեան նշանները իր վրայ բացայայտ են , ուղեղին նշանքն՝ այսինքն ազատ ձեռքն և ճակատն , որ երեսէն վար եղող գործարանաց կը հրամայեն :

Ուրեմն մարմնոց ամենայն արտայայտութիւնքը մարդուս ուրիշ բնաւորութիւն ունենալը կը յայտնեն : Նիւթական մարդն անշուշտ կենդանի մըն է , այլ կերպարանափոխուած կենդանի , խորհրդական նշանակ ունեցող կենդանի մը ըսենք :

Մարդուս գործարանաց վրայ խօսե-

ցանք և անոնց զծագրութեամբը կապկէն զինքը բաժնեցինք . կը մնայ մեզի այժմ՝ քննել մարդուս սեպհական կարողութիւնները :

Մարզն իր բարբառովը կապկէն չլանազանուիր . վասն զի ամեն կենսունակ էակը իրենց յատուկ բարբառը ունին , որ կը յայտնէ անոնց կիրքերը և սեպհական բնութիւնը : կենդանական յաջորդութեան մէկ ծայրէն միւս ծայրը՝ կենդանիք ինքզինքնին կը պատմեն ձայներով , ձևերով և դիմաց զծագրութեամբ . բայց աշխարհիս վրայ բան մ' ալ պատմած չունին : Երեսաց բացատրութիւնն ամեն կենդանեաց ընդհանուր է և միակերպ կանոնաց հպատակ , մարդուս վրայ ալ նոյնը կը տեսնենք . այս նկատմամբ ուրեմն մարդս յանասնոց չլանազանուիր : Բայց ունի ինքը ուրիշ բարբառ մը , որ միայն իրեն սեպհական է . այս բարբառով մարդս միայն ինքզինքը չպատմէր , այլ կը պատմէ նաև տիեզերաց վրայ ունեցած զաղափարները . կենդանեաց մէկն ալ այս կարողութեան հետքն չունի :

Այս բարբառն արդեօք մարդուս մի միայն կարողութիւնն է . ոչ : կենդանին իր կըրքերուն համեմատ մարմնոյն կը հրամայէ , բայց միայն իր մարմնոյն կրնայ հրամայել . իսկ մարդը կարող է բնութեան կարողութեանց ալ հրամայելու :

Վերջապէս թռչունք բոյներ կը շինեն . շատ կենդանիներ ճարտարապետք և որմնագիտք են . բայց միշտ մեքենապէս և մի և նոյն կերպով կը գործեն . բնազգումն միայն իրենց կ'առաջնորդէ . վասն զի էական իրաց գաղափարներն անգամ ըմբռնելու կարողութիւն չունին : Սակայն մարդս ձևեր կը ստեղծէ . միայն ինքը կը քանդակէ և կ'ուրուագրէ . ձևերը ստեղծելու այս կարողութիւնն աներկբայ նմանութիւն մը կ'ընծայէ այն կարողութեան հետ , որ ըմբռնեց և ստեղծագործեց արտաքին գոյացութիւնը . մարդուս սեպհական այս կարողութիւնը կը ճշմար-

տէ ուրեմն Սուրբ Գրոց խօսքը « Եւ արար Աստուծոս զմարդն 'ի պատկեր իւր » : Մարդս ներքին անդադար գործունէութեան և տիրապետութեան պիտոյքէ մը մղուած՝ կ'ուզէ բնութիւնը իր կարողութեանց տակ հնազանդեցընել : կենդանին զգայարանաց հորիզոնէն անդին իր տեսակը անգամ չի ճանչնար . այլ մարդն աշխարհքիս ամեն ժողովրդոց վրայ կը զբաղի , ինչպէս նաև անցելոյն և ապագային : Անցելոյն մէջ՝ ստեղծագործութեան սկզբանցը խորերը չկարենալով թափանցել՝ երկրածնութիւններ կը հնարէ . աս ալ բաւական չէ , հապա կ'ուզէ նաև տիրել ապագային վրայ , կը նախատեսէ զայն , մտածութեամբը կ'ըմբռնէ , առանց սահմանի զայն կը նկատէ և անմահութիւն կը խնդրէ : Մարդուս այս գերազանց բնազգումն արդեօք զինքը պիտի խաբէ . բայց բնազգումն երբեք չխաբեր կենդանիները . այդ կենդանեաց բնազգման կարողութիւնն որ միշտ ճշմարիտ է , ինչո՞ւ համար մարդուս բնազգումն սխալական կամ խաբեբայ պիտի ըլլայ :

Այս յօդուածը չվերջացուցած կ'ուզենք յայտնել նաև թէ ինչո՞ւ համար մարդս աւելի կապկի կը նմանի քան թէ ուրիշ կենդանեաց : կապկաց մարմնոյն գործարանաւորութեան կարգն աւելի մեծ ազատութիւն մը կը վերարտադրէ . անոնց ուղեղին գործարանաւորութեան կարգը կ'ընէ որ լուսոյ հետ աւելի յարաբերութեան պայմաններ ունենան : Արդ բնական է որ մտաւորութիւնը մարմին առնու աւելի ազատ գործարանաց և լի լուսով ուղեղի մը մէջ :

Մարդս ուրեմն իր գործարանաւորութեամբը կենդանի մըն է . բժիշկը զկենդանին կը խնամէ . այս կենսունակ մարմինն է որ կ'անօթենայ , կը ծարուի , կը տաքնայ , կը մըսի , ցաւ կը կրէ , ուրախութիւն կը զգայ , կը ծնի և կը մեռնի անասնոյ պէս : Բայց մարդոյ կենդանական մարմնոյն մէջ կը յայտնուին մասնաւոր կարողութիւններ ,

կարողութիւնը՝ որ միայն մարդու սեպ-
հական են : Ուղեկային գործարանաւո-
րութեամբ մարդուս նմանող կենդա-
նեաց վրայ այսպիսի կարողութեանց և
ոչ հետքերը կը տեսնուին :

Ո՛վ կարող է մեկնելու ուրեմն նման
մարմնոց մէջ եղած այս հրաշալի տար-
բերութիւնները՝ եթէ ընդունելու ըլ-
լանք թէ մարդուս վրայ ամեն բան
գործարանաւորութենէն միայն առաջ
կու գայ : Առանց մարդս կապկին մօ-
տեցընելու միթէ անոնց նիւթականնը-
մանութիւնը բացայայտ չցուցընէր այն
անսահման անդունդը՝ որ այս երկու
էակները մէկմէկէ կը բաժնէ :

Ուրեմն մտաւոր մարդը կենդանա-
կան յեղապետութիւնը կը պսակէ ,
կենդանական յաջորդութեան գազա-
թը կը կենայ . բայց ըստ բացատրու-
թեան Հենրիկոս Պլէնվիլի՝ կենդանա-
կան յաջորդութիւնը կ'անցնի և անոր
վրայ բարձր կը թուչի :

ԿՐԱՍԻՈՒՆ

Թարգմ. Միքայել Հէրիման.

Հարաւային Ամերիկոյ աղետալի
արկածք :

Բանաս 6 սեպտ. 1868

Հարաւային Ամերիկոյ արեւմտեան
ծովափունքը սոսկալի երկրաշարժէ մը
սասանեցաւ , որուն նմանը պատմական
ժամանակներէ ետքը երբեք հանդի-
պած չէր նոյն երկրին մէջ : Հիւսիսէն
'ի Գուիդոյէ (Quito) սկսեալ , այսինքն
է՝ հասարակածի գծէն առնելով , ին-
չուան ֆլոէ (Chloe) կղզիներն 'ի հա-
րաւոյ , երկու հազար մղոն , կամ զրե-
թէ եօթը հարիւր ծովային փարսախ
միջավայրի վրայ՝ երկարատե ճօճմունք ,
որ քանի մը կէտերու վրայ անընդհատ
ժամերով տեսցին՝ զետինը ճեղքեցին ,
ծովը զայրացուցին և աւեր ու արհա-
ւիրք պատճառեցին : Քսան նշանաւոր
քաղաք և անթիւ աւանք արդ ուրիշ

բան չեն՝ բայց եթէ կոյտ աւերակաց :
Բովանդակ բնակիչք՝ որոնց թիւը
30,000 կը համարուի , կորեան խապառ-
երեք հարիւր հազար անձինք առանց
բնակութեան են և մեծ մասն 'ի սովոյ
կը լլկուին : Բոլոր Հար . Ամերիկա սզոյ
մէջ է . դար մը պէտք է այսչափ դժ-
բաղդութեան դարման ընելու համար :

Ինչուան հիմա ընդունած տեղեկու-
թիւննիս 'ի հարկէ անկատար են և
անմիաբան . շատը չափազանց են ,
շատն ալ պակասաւոր . սակայն ամեն
ծանօթ աղբիւրներէն աւելի կրնայ
հիմակուրնէ ամենաճշմարտանման հա-
մարուիլ այս մանրամասն տեղեկու-
թիւններն որ ես կը խաւրեմ :

Սկսելով 'ի հիւսիսոյ՝ այս աղէտքէն
հարուածեալ երկիրներն են Հասարա-
կածի հասարակապետութիւնը , Բե-
րու , Պոլիվիա և Քիլի :

Ամսոյն (օգոստոս) 13ին զգալի եղան
առաջին ցնցմունքն . 16ին տակաւին
ճօճմունքն զգալի էին ամենուրեք և
շատ տեղ վտանգաւոր :

Բերու և Հասարակածն եղան սաստ-
կազոյն վնաս կրողները : Բերուի մէջ
առաջին զորդիւնը զրեթէ ամեն տեղ
միանգամայն զգալի եղաւ , ամսոյն 13ին՝
երեկոյեան ժամը 5ին մօտ : Ամենէն
սաստիկ բռնութեամբ ճօճմունք կրող
տեղերն են Արեգուիբա (Arequipa) 15
փարսախ ներսով , և Մոգեկուա (Mo-
quegua) 10 փարսախ ծովափունքէն 'ի
խոր : Արեգուիբա մօտ էր Միսդի հրա-
բղխին . Մոգեկուա՝ Ուպինաս հրաբրդ-
խին : Դաքնա (Tacna) և Իբա (Ica)
նոյն գծի վրայ՝ բայց միայն վեց և ութը
փարսախ ծովափունքէն հեռու ըլլա-
լով՝ նուազ վնասուեցան . իսկ Քալլաո
(Callao) համեմատութեամբ շարժէն
չվնասուեցաւ , այլ իրեն հրգեհն և ողո-
ղումը անհնարին աղետից պատճառ ե-
ղան : Նոյն ժամանակն որ երկիրը կը
սասանէր և ծովը փողոցներուն տիրա-
պետեր էր , վաթսուն տուն միւսրի կոյտ
դարձեր էին կամ հրպեհէն դառնա-
պէս խանձեր էին :

Արեգուիբա՝ Բերուի առաջին զեղե-